

Աստուծոյ օրինաց համաձայն ապրիլը, եւ թէ, ըստ առաքելական պատգամին, Աստուծուծոյ Հոգիին եղած տե՛ղը միայն կրնայ ըլլալ աղատութիւնը. թէ խաղաղութիւնն է քրիստոնէական կրօնի կոչումը, և հետեւարար սրտի՝ մտաց՝ հոգւոյ ևւ կենաց խաղաղութեան պէտք է ձկտին քրիստոնէին մտածմունքն ու իզգը. թէ վերջապէս պարագաներու ի՞նչ դասաւորութեամբ էր որ գործածելի լինելէ շուտով դադրեցան այն անունները որով զիրար կը կոչէին Աւետարանի հետեւողները՝ առաջին դարուն, և տիեզերականացաւ ու տեսականացաւ միայն այն կոչումը — յրիստոնայ — որով իրենց թշնամիները, իրեւ անարդ ողորար, յորջորջեր էին զանոնք ի սկզբանու — Ըստ ինքեան ոչ այնքան զիւրին այս բոլոր նիւթերուն կոմմ հարցերուն դիտելի է որ Պ. Ֆր. Մուրաստ կը մօտենայ զորովական ընդեւութեամբ, մերթ տրամասացական ոճով կամ տրամախօսութեան տրագին տակ, երբեմն ոգեւորուած ուսուցի համոզկեր քարոզութեամբ, բայց միշտ խորհողի և զիտունի չափուած և կըոււած դատումներով, զորս աւելի հաճելի եւ հետաքրքրական կը դարձնեն ծանօթարանութեանց մէջ յեռուած բանասիրական, քննարանական, եկեղեցագիտական կամ պատմաբանական նկատողութիւններ. այսպէս որ իրական վայելք մըն է զրքին ընթերցումը կրօնական և իմաստասիրական գիտութեանց ճաշակն ունեցողին համար: — Միակ զիտողութիւնը, զոր ներելի պիտի համարէի ինծի ընել այս գործին առթիւ, պիտի լինէր հայերէնին մոտին՝ որով զրուած է ան. գրեթէ կատարեալ զրարար մը, որ ապահովարար անմատչելի կ'ընէ զիրքը բազմաթիւ ընթերցողներու, սակայն, որոնք թերեւս աւելի պէտք պիտի ունենային անոր հոգեպարար սնունդին: Այս իսկ սակաւայն արդելք մը պիտի չ'ըլլար մեղի համար փափաքելու որ հեղինակը շարունակէ իր այսքան շինիչ և զեղեցիկ պարագումներու շարքը, ինչ որ կը թուի եղած ըլլալ արդէն իր ևս մտադրութիւնը, ինչպէս կ'երեւ այս հատորին կուրծքը ճարմանդող «Տետրակ» Ա.» վերտառութենէն:

թ.

ԱՆԳԼԻԿԱՆՆԵՐՈՒ ԵՒ ՈՐԹՈՂՈՎԿՅ

ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ՄԻջեկ

Լամբեթի 1930 ի Համաժողովին մէջ ուրուած էր որ Կ. Պոլսոյ Արթոր Սիրեզերական Պատրիարքը եւ Կանտերբրուրի Արքեպիսկոպոսը մէյմէկ նշանակովի կոմիտէներ կազմէն, որպէսզի անոնք միանալով քննեն ու բանաձեռնեն Անգլիկաններու և Արթորով Եկեղեցւոյն միջեւ եղած համաձայնութեանց եւ տարրերութեանց կէտերը եւ ըստ այնմ տեղեկազրին: Արթորով կուսներէ եւ Անգլիկաններէ բազկացեալ այս յանձնաժողովը կոչուած էր «Միացեալ վարդապետական Յանձնաժողով»: (Այս մասին տես Սիմն, 1930, դեկտ.ի թիւ):

Անցեալ տարւոյ գեկտեմբերին այս Յանձնաժողովը արուած սահմաններու մէջ իր աշխատանքները աւարտած եւ իր տեղեկազրիը հրատարակած էր:

Աւելորդ չենք դատեր Սիմնի ընթերցողներուն տալ Միացեալ Վարդապետական Յանձնաժողովին որոշումները, քանի որ Եկեղեցիներու միութեան հարցը մեր Եկեղեցին ալ կը հետաքրքրէ, եւ այս որոշումները, որոնք յոյժ շահեկան եւ թելազրիչ են, այդ հարցին մօտենալու կարևոր քայլ մը կը ցուցնեն: — Կը թարգմանենք Տայմսի շաբաթական հրատարակութենէն:

Տ. Վ. Ն.

Յանձնաժողովին պաշտօնն էր քննել երկու Եկեղեցիներու ուսուցումը, արձանագրել այն կէտերը որոնց նկատմամբ կարելի է երկու Եկեղեցիներու համաձայնութեան գոլը, նշանակել ունէ տարրերութիւն որ կարեսը կը թուի, եւ տեղեկացրել այս խնդիրները իրենց պատկանեալ Եկեղեցիներուն:

Այս նպատակը աչքի առջեւ ունենաւով՝ անոնք խորհրդակցութեան առարկայ ըրին:

1. Քրիստոնէական Յայտնութիւնը: 2.
2. Գիրքը եւ Աւանդութիւնը: 3. Եկեղեցւոյ Հաւատալիքը: 4. Ա. Հոգւոյն մասին Վարդապետութիւնը: 5. Եկեղեցին մէջ արարողութեանց եւ սովորութեանց այլա-

զանութիւնը: 6. Ինչ ինչ խնդիրներ Ս. Խորհրդականից վերաբերու վերաբերմամբ:

Յանձնաժողովը համաձայն գտնուեցաւ հետեւեալ կէտերու մէջ: —

Ամեն ինչ որ անհրաժեշտ է փրկուրքան համար կրնայ հիմնուիլ Աստուածունչի վրայ, այնպէս ինչպէս լրացուած, բազատրուած, մեկնուած եւ հասկցուած է ան (Աստուածունչը) Սուրբ Աւանդուրքան մէջ, առաջնորդուրքամբը Ս. Հոգւոյն, որ կը բնակի Եկեղեցիին մէջ:

Համաձայն ենք քէ «Սուրբ Աւանդուրքիւն» ըսկելով կը հասկնանք այն հեմարտուրիւնները, որոնք մեզի եկած են Մեր Տիրոջմէն եւ Առաքեալներէն՝ Հայրեռու միջոցաւ, եւ որոնք խոստվանուած են միաբանուրքամբ եւ տեւականորէն՝ Անբաժան Եկեղեցիին մէջ, եւ կ'ուստիցուին Եկեղեցւոյն կողմէ՝ Սուրբ Հոգւոյն Առաջնորդուրքամբ:

Համաձայն ենք քէ ոչ մեկ բան, որ կայ Աւանդուրքան մէջ, հակառակ չէ Աստուածունչի: Թէպէս եւ այս երկուքը տամարանորէն կրնան սահմանուիլ եւ զանազանուիլ, այսուհանդերձ չեն կրնար անջատուիլ ո՛չ իրաւու եւ ո՛չ Եկեղեցիին:

Համաձայն ենք ընդունելու, իբրև հաւատալիք Կարողիկէ Եկեղեցւոյ, այն հանգանակը որ երեմն կը կոչուի Նիկիական եւ երեմն Նիկիա-Կոնսանդնուազոլական, եւ որ հրատարակուեցաւ Քաղկեդոնի Փողովին կողմէ եւ ընդունուած է ամբողջ Կարողիկէ Եկեղեցիին:

Ապօրէն չէ այլեւայլ Եկեղեցիներու համար, իբր մկրտուրքան հաւատամբ, գործածուրքիւնը ուրիշ հաւատամբի մը, որ կը համաձայնի Եկեղեցւոյ աւանդուրքան. ինչպէս Առաքելոց հաւատամբ կոչուածը որ կը գործածուի Արեւմտեան Եկեղեցիին մէջ:

Ս. Հոգիի Վարդապետուրքան վերաբերմամբ Արեւելքի եւ Արեւմտեսի մէջ տիրող տարբերուրքան մասին կ'արձանագրենք այն առաջարկուրքիւնները՝ որոնք ընդունուեցան 1875-ին Բոննի մէջ գումարուած համաժողովին կողմէ: Մինչ կը մերժեն ամեն առաջարկուրքին կամ արտայատուրքան ձեւ, որ Ս. Եւրուրգուրքան մէջ երկու սկզբունքներու կամ երկու արժիներու (աջակ) կամ երկու հշիաներու (աւտա) գոյուրիւնը կ'ենթադրէ, մենք ընդունելի կը նկատենք Ս. Յովիաննես

Դամասկացիին եւ կանխագոյն յոյն Հարց ուսուցումը քէ Սուրբ Հոգիին կը բլիսի Հօրմէն Արդույն միջոցաւ (ի Հօրէ՝ Արդույվ):

Համաձայն ենք Ս. Յովիաննոսին նետ քէ ամեն Քրիստոնեայ պարտաւոր է ընդունիլ սավորուրքիւնները այն Եկեղեցիին որուն կը պատկանի:

Համաձայն ենք քէ Ս. Խորհուրդներու մատակարարութեան ձեւին վերաբերմաբ զանազան սովորուրքիւններ եւ ձեւեր ընդունելի են, պայմանաւ որ խորհուրդին համար հական Եղող բաները պահուին:

Պիտի սիրեկինք ըսել, իբր Եղրակացուրիւն, քէ կը հաւատանք որ հակառակ զյուրիւն ունեցող տարբերուրքանց, մեր եւ կու Եկեղեցիներուն միջն Եերքին շատ համաձայնուրքիւն կայ: Համաձայն ենք քէ հաղորդուրքան հիմքը պէտք է կազմէ Հաւատոյ Միուրքիւնը, բայց չենք կարծեր քէ մեր պատօնին կը վերաբերի որուել քէ ի՞նչ չափով տարամիտում կրնայ օրինաւոր նկատուիլ:



ԱՆԳԼԻԿԱՆՆԵՐՈՒ ԵՒ ՀԻՆ

ԿԱԹՈԼԻԿԱՆՆԵՐՈՒ ՄԻԶԵՒ

Անգլիկանք «Հին Կաթոլիկ» կոչուած Եկեղեցին հետ ալ երկար ատենէ ի վեր իւրինց մշակած յարաբերութեանց գործնական ելք մը տուած եղան այս տարուան (1932) յունուարին:

Այժմեան թագաւորի օրով Կանտերբուրքի Թ. Եկեղեցական գումարումին մէջ Գլուստերի Եպիսկոպոսը (Դոկտ. Հեղլամ) առաջարկեց եւ Ուսպորդի Եպս.ը (Դոկտ. Մորոնգ) երկրորդեց հետեւեալը: —

«Թէ ժողովս կ'ընդունի հետեւեալ յայտարարութիւնները, որոնց մասին համաձայնութիւն գոյացած է Հին Կաթոլիկ Եկեղեցիներու եւ Անգլիկան Հասարակութեան Եկեղեցիներու ներկայացուցիչներուն միջն, 1931 յուլիս 2-ին Բոննի մէջ գումարուած համաժողովին մէջ: —

«1. Եւրախանչիւր հասարակուրքիւն կը նախնայ միւսին կարողիկէուրքիւնը եւ անկախուրքիւնը, ու միեւնոյն ատեն անխախտ կը պահէ իրենը:

2. Եւրախանչիւր հասարակուրքիւն հա-


մածային և ընդունելու միւս հասարակութեան անդամները, Ս. Խորհուրդներու մասնակից ընելու համար զանոնք:

3. Հաղորդակցութիւնը չի պահանջեց երկու հասարակութիւններուն ուսւէ մեկեն՝ միւսին յատկանեալիան եղող վարդապետական ամեն կարծիքին, ուուրբ-խորհուրդական պաշտամունքին կամ ծխական սովորութեան ընդունելութիւնը, այլ կը նշանակէ թէ իւրաքանչիւրը կը հաւատայ թէ միւսը Քրիստոնեական հաւատքի բոլոր հական մասերը ունի իր մեջ:

Եւ Ժողովս համաձայն և որ հաղորդակցութիւն հասաւուի Անգլիոյ Եկեղեցիին եւ Հին Կարողիկներու միջեւ, այս պայմաններով:


Ոկսֆորդի Եպոսը ըստած է թէ այս առաջարկութիւնը ո՛չ թէ միայն նոր յարաբերութիւն մը յառաջ բերած է իրենց եւ ուրիշ Եկեղեցիի մը մէջև, այլ, մինչև աստիճան մը, աւելի բանաւոր և իմաստափառական ըմբռնում մը՝ Միութեան մասին ըստ ամենայնի:

Այս առաջարկը միաձայնութեամբ ընդունուած է:



ԱՐՕԿԵՑ ՄՈՐԹԻՆ ՎՐԱՅ

«ԱՅՈՒ ՊԱՌ Է ՄԵԶԻ»



Ժամը տասնըմէկն էր. Նշան և իր ընկերները հասան հովիւներու կայանին ազգին մօտերը: Հեռուէն կաղնիի մը կուշտին վրանը կը փռուէր արեին մէջ, որուն վրայ կէսօրուան գոլերը կը շարժէին խորհրդաւոր վէտգէտումներով. մարդ ու կենդանի չէին երեար: Օրուան այդ պահուան, հովիւները իրենց հօտերը իշեցուցած էին ձորերու ստուերներուն մէջ, զովութիւնը և խմելիք ջուրը փնտուելով: Շուն մը, վրանին մուտքին մէջ, յուլօրէն ընկողմանած, ոտքի ձայներէն զլուխը վեր առաւ և սկսաւ հաջել անհամարձակ շարժումներով: Յիսունը անցուցած մարդ մը, որուն մօրուքին մէջ ա'լ մազերը սկսած էին ճերմեկնալ, մօտեցաւ մուտքին՝ զուրս նայե-

լու և հասկնալու համար չունին անհանգութեան պատճառը: Զհամարձակեցաւ զուրս ելլել. կարծես ներքին վախի զգացում մը զի՞նքը զամեց հոտ, իր կեցած տեղը, գեղնեցաւ. նայուածքը անհանգարտ էր: Շունը չեխոց, կարծես քաղաքավար և փափկանկատ երեալու խորունկ պէտք մը կը զգար այդ զինուած մարդոց առջև, որոնք օրուան այդ տաքին իր հանգիստը և մրափը խանգարելու եկած էին: Նշան ներս մտաւ. բարեց. մարդը հազիւ կը ըաւ առնել տրուած բարել. հովիւներու սովորական բացսրտութիւնը և ասպնջականութիւնը չունէր ան. կասկածու երեւոյթ մը ունէր: Խումբը վրանին մուտքը գոցած էր ամբողջութեամբ: Արթին հուել կը մնար. անտես մնալու կարծես փափաք մը զի՞նքը ետ կը մղէր: Հովիւը որ վրանին պահպանութիւնը կ'ընէր, հազիւ լսելի ձայնով մը՝ հրամմեցէք, ինչ կ'ուզէք, կմկմաց ու «վրանը պիտի խուզարկենք» եղաւ նշանին կորուկ պատասխանը: —

Հովիւը «բանայիա» մը թոցուց ըլրթներէն, աստուածային ողորմոթիւնը ազերողի մը կոտրած ու ընկճուած երեւոյթով: Իրացնէ այդ համեստ ու պարզուկ վրանը, լեռներու գագաթը, տմայի ու անշուք ուխտատեղիի մը երկայթը ունէր: Հովիւները յունադաւան Ալպանացիներ էին. վրանը զեր բռնող ծողին վրայ կեռէ մը կը կախուէր Աստուածամօր պատկեր մը խոչըր աչքերով, որ աստուածային մանուկը կը զրկէր իր մերկ բազուկներուն մէջ. կանթեղ մը կը կախուէր անոր առջև վրանին չուաններէն բռնուած. Եվանկելոս մը, ծխամած եւ մատներու հպումներէն գեղնած, կը կենար ծողին ոտքը Բարեպաշտ հաւատացեալներ էին այդ մարզիկը, որ իրենց օրուան հացին հետ կանթեղին իւզը չէին պակսեցներ, և զիշեր ու ցերեկ կանթեղը կը լուսաւորէր Աստուածամօր և իր Զաւէին զէմքերը, հոգիի խաղաղութիւնը բերելով այս լեռնցի կոշտ մարդերու կուրծքին տակ, իրենց համար մարը չմտնող տրեի մը ճառագայթումով:

Օրը և զիշերը ազօթքով կը սկսէր իրենց համար Աստուածամօր պատկերին առջեւ. ո՛քափ կը սիրէին զայն. ի՞նչերու կարող չէր իրենց համար Աստուածամարը: Անիկա իրենց հետ կը պարտէր լեռներու